

Երբ դիտեց օսարականն : Ան չէր հագած քանկազին
 Պատուական մը գեղեցիկ, ո՛չ ալ ուներ անկին վրայ
 Ազնուական սան ու տունի մը նշանակն .
 Ո՛չ քիկնազան, ո՛չ շփառուք կային իր նեւ, ո՛չ ալ իր անոն
 Ուներ վանան, սուր կամ նիզակ : Ստիպեց խաղաղ դիմելն վրայ
 Գանահազած իշխանութիւն մը կը հանդէշէր : Ու երբ ժպտէր՝
 Արքայական անուշ շընորն մ'անոր շրթունքը կ'օծէր :
 Արի ստիճն ի սեւ անոր պիտի սաքէր մտիկն մեջ :
 Պարզ սքարեցօս մ'եր հագած . մաշած էին ոսկի սրկներն :
 Իր պերճ հասակը կասարուն շնորնի յնար մ'եր շըջեց .
 Իր կացն ու անն սասուածային կը կրէր զրոշմ՝
 Աննեկ ու մանկական աննկողութեամբ երկնքած :
 Կասպոյս այժերն էին խաղաղ, ինչպիսի երկիննն՝
 Անանկ պատուն միջօրիկն . երկար գերծ ներքն իր գլխուն
 Փրուում էին ուսերուն վրայ : Գանգուր մօրմնն ալ վայելուչ՝
 Կասարեայ աքրութեան շրուտ կուսար անոր անձին :
 Անձկութեամբ նայելով պա՛ն մը Քեշունի, յուզուեցաւ :
 Յետոյ ծոկով սիչ մը ջուր ստա շիճէն իր ափին մեջ
 Ու սքրակեց անոր անկին լսելով «Օ՛ն, սքրքրի՛ք» :
 Եւ անա քեփերն անոր քափքրիկեցան,
 Հեշ գովութիւն մ'երակներէն սողոսկեց,
 Երիքանած անոնքն ափերը ստեղծեցան . անկին վրայ
 Երախայի մը ցօղարուր բարձրութիւնը շողաց սակա :
 Սքրքրւած էր քորոջն . ու սն գեշին իշխարով
 Երկրպագեց Յիսուսի ոտներուն սակ, ու պաշտն'ց գայն :

N. P. WILLIS

Քրգմ. Անգլիերէնէ
 ՆԵՐՍԷՍ ՍԱՐԿԻՍԻԱԳ



ԱՅՍ ԲԱՆԵՐԷ ՊԵՏԻ ԲԼԼԱՆ

Այս բաներն պիտի բլլան : Յեղ մը բարձր ու ազնիւ՝
 Չոր աշխարհ չէ՛ երբեք հանցած՝ պիտի ելլէ,
 Ազատութեան բոցն իրենց նոյնին խորն,
 Եւ լոյսն ալ զհատութան իրենց այժերուն մէջ :

Անոնք պիտի բլլան աբի, վեն Եւ նուժկու,
 Ետոյ պիտի չքափեն կարիլ մ'իսկ աբիւնի .
 Այլ ինկապի սղիով պիտի յիտայեանն
 Հոգին ու կրթական, օղի՛ն ու ծովերուն :

Քրգմ. Անգլիերէնէ
 ՆՈՐԱՅՐ ՍԱՐԿԻՍԻԱԳ

Եւ ազգ մը ազգի նեւ, Եւ երկիր մ'նեւ երկրի .
 Անգն պիտի ազգի, ազգս իբրեւ բնկեր .
 Ամեն սիրեճու է՛ւ ամեն ուղեղի մէջ
 Եղբայրութեան երակն ուժգին պիտի ստփէ :

Աւելի վեն պիտի՛ ծրլին նոր արուեսներ,
 Հրգօք նուագներով երկինքն պիտի քրքան,
 Եւ անձնիւր կեանքն իննինն երգ մը պիտի բլլայ,
 Երբ ամբողջ երկիրն ալ դրապիտի մը փոխուի :

JOHN ADDINGTON SYMONDS
 (HISTORIC SHORES)